

# Библиотека ОГИБДД

正道地圖與地圖書籍  
地圖書籍地圖地圖書籍 地圖 地圖地圖地圖地圖

## ՏԱՄՆԵՐՈՒԴԻ ՏԱՐԻ

ԶՄԻՒԹԵՆԻԱ ՈՒՐԲԱԹ 21 ՑՈՒԿԵՍԻ 1850

ወተቱ 368

ԶՄԻՒԱՆՏԱ , 21. Յուլիսի .

Վմէն ազգաց մէջ, որոնք կարգադրեալ կառա  
վարութիւն մը ունին, առհասարակ բոլոր ժողո  
վուրդը իւր կարողութեանը համեմատ կրպար-  
տաւորի տուրք մը վճարելու կառավարութեանը  
Արանց այս տուրքը պահանջելու և ստանալու,  
իշխանութիւն մը չկրնար կարգադրուիլ և հաս-  
տատուն մնալ. և հետեւ աբար անիշխանութիւնը  
կըտիրէ և ընդհանուր ապահովութիւն ըլլար ժո-  
ղովրդեան մէջ, այսինքն ոչ ոք իւր կենաց . իւր  
պատույն (ըրզին) և իւր ստացուածոց տէր չկրնար  
ըլլալ: Ու ստի ինչպէս յայտնի կըտեանուի, փոխա-  
նակ իւր վճարած չափաւոր հարկին (վէրկի), ժո-  
ղովուրդը անդին բարիք և կատարեալ պաշտպա-  
նութիւն կըստուայ կառավարութենէն, այն է  
անդորրութիւն և ապահովութիւն ըստ ամենայն  
մասին: Այս անստեղի համառօտ սկզբունքով՝  
ընդհանուր հարկապահանջութեան արդարութիր  
և օրինաւորութիւնը մեր ընթերցողաց առջե-  
դնելուն ետե, կըյաւելումք թէ անշարժ ստաց.  
ուածոց վրայ գրուած հարկի՝ ուրիշ ամէն հար-  
կերէն աւելի օրինաւոր է. ինչու որ ստացսւածքի  
տէր եղողը, այսինքն հարուստը միայն պիտի վճա-  
րէ, և աղքատին ամենեին չդպչիր այս տուրքը :

Իւրաբաննիւր արդարասէր կառավարութիւն ,  
եթէ չխմք սխալիր . չկրնար այս հարկապոհանջու-  
թեան մէջ արտօնութիւնը չնորհել ժողովրդեան  
մէկ մասին , առանց մեծ անիրաւութիւն ընկլու-  
միւս մասին : Վերջապէս անշարժ ստացուածքը  
պէտք է որ իրեն վերաբերեալ հարկը վճարէ ա-  
ռանց տարբերութեան , այսինքն ով կու գէ թող-  
ըլլայ անոր ստացողը կամ տէրը :

Ո՞եր ընթերցողները արդէն իմացան թէ խօսքերնիս այն եւրոպացւոց վրայ է ։ որոնք առեւ

տրական կամ ուրիշ բնչելցէ պատճառներով  
Տաճկաստանի մէջ հաստատուծ ըլլալով իրենց  
քնակութիւնը , մեծամեծ տներու , ընդարձակ  
մժերանոցներու և ուրիշ անշարժ ստացուածոց  
տէր եղած են յանուն իրենց կանանց կամ ազգակ  
կանաց որ հպատակ են օսմանեան մեծազօր տէ-  
րութեանը , ի յս ստացուածքը մինչեւ 1840 տու. բք  
մը չէին վճարեր . բայց այս թուականէն սկսելով  
Բարձրսագոյն Դրուութիւն յիշատակագիր մը յուղար-  
կեց եւրոպացի տէրութեանց ամէն գեսպաննե-  
րուն որ 'ի Կոստանդնուպօլիս , ծանուցանելով  
թէ բոլոր եւրոպացիները՝ որոնք իրենց կանանց  
անուամբ անշարժ ստացուածք ունին Տաճկաս-  
տանի մէջ , կըպարտաւորին սահմանեալ հարկը  
վճարել : Մինոյն ժամանակին յատուկ գործա-  
կուներ յուղարկեց զանազան քաղաքներ , ուր  
տեղ յանձնարարական ժողովներ հաստատուեցան՝  
որոց մէջ եւրոպացի անդամներ ևս կային , ան-  
շարժ ստացուածոց արժեքը արձանագրելու և  
անոնց վրայ գրուելու հարկը արդարապես որոշե-  
լու համար : Այսկայն այս մասնաւոր ժողովոց մէջ  
շատ քննութիւններ և վիճաբանութիւններ ըլլա-  
լէն ետե , գործ մը չտեսնուեցաւ այն ժամանա-  
կը : Բայց կառավարութիւնը ևս առաւելերկար  
ժամանակ 'ի կախ չէր կրնար թող տալ այս կա-  
րեոր խնդիրը . և այս պատճառուաւ նորէն երկու  
կայսերական գործակալ կարգեց անցեալները , ո-  
րոցմէ մէկը այսինքն արժանապատիւ Ալի Ռիհատ  
է ֆէնտին Իզմիր եկաւ . և միւսը՝ այսինքն յարգոյ  
Շհմէտ Ռասիմ է ֆէնտին Ալանիկ յուղարկեցաւ :  
Երկեայութիւն չունիմք , խնդրոյն արդարութեր  
և օրինաւորութեանը ուշ գնելով , թէ առանց  
մեծ գժուարութեանց վայելու չերպիւ և շու-  
տով վախճան մը պիտի տրուի այս գործոյն . ո-  
րուն վրայօք միտք ունիմք ուրիշ անդամ ևս խօ-

սելու՝ Կարձրագոյն Դրան անժխտելի իրաւունքը  
բացայաց կերպիւցուցընելու համար :

Սուբբե Երուսաղէմէն յունիսի 15 թուով ըն-  
ունած մեր նամակները հաճոյական լուրեր կու-  
տան մեզ սուբբե Եթոռոյն այժմեան կացութել  
քայօք, ուր ամէն բան բարեկարգութեամբ կըն-  
թանայ՝ ինչպէս ՚ի կենդանութեան ամենապատիւ-  
րբազան Կիրակոս Պատրիարքին։ Խորհրդական  
ուրբ Հարքը բարենախանձ փութով խնամք կը-  
ուանին։ ու սումնարանին յառաջադիմութեանը  
իրայ, ուրտեղ հայկաբանութեան գասատու է  
արժանայարդ զիմւոնացի Տիգրան ։ Ու Աս-  
լաբանեանց պատուելին։ Եյս ուսումնարանին  
Աշուայժմ տամնե հինգ աշակերտ կան։ որոց  
Աշուայժադէմեզոզներուն մէկուն աշխատա-  
միրութիւնն է այսօրուան թերթիս Բանասիրա-  
կանին Աշուատարակուած գամբանական ճառը։  
Յունիսի 9ին գերապատիւ խորհրդական սուբբ-  
Հարքը յիշեալ ուսումնարանը գումարեցան աշ-  
խատա աննախան ու ամունքու օննեալ համար, և

լերտաց զանազան ուսումնակը քսու լու համար, և  
դոհ եղան անոնց յառաջադիմութեանը վրայ :  
Վնիկալութիւննիս մեծ է, թէ ամենապատիւ-  
նորընտիր Յօհաննէս սրբազնա Պատրիարքը (որուն  
ազգասիրական առաքինութիւնները, ուսումնա-  
սիրական եռանդը, և գործունեայ խոհեմութիւն  
յայսնի է ամենուն) յիշեալ սուրբ քաղաքը հաս-  
սելիքն ետեւ ևս առաւել պիտի ծաղկի և պիտի  
զարգանայ սուրբ Աթոռոյն ուսումնաբանը, սուր-  
բեղկը յուսամբ թէ լեզուագիտութեան հարկա-  
ւոր գասատուութիւնը ևս կըհաստատէ . որուն  
համար շատոնցմէ ՚ի վեր ջերմեռանդ բարեմազ-  
թութիւններ կընէ ՚լրաբան ՚լըլլյոց . կիրեք  
է մեզ հաւատալ, թէ այս օգտակար և երեկք  
արեկարգութիւն սահմանեալէր որ զմիւռնացի

## የጥቃቅዕስ የጥቃቅዕስ

Պատմանական ճառ և ողբերգութիւն ընդ մահ բարձր սրբա-  
զան Պատրիարքի Աւարքելուկան ամոռոյ սրբոց Յակովեանց՝ Տ.  
Տ. Կիրակօսի Ասուու ածարեալ Արքեպիսկոպոսի, ՚ի Ծէքիրուաղիքի  
Արքահամբ Գայրե Գեւորգեան Պուշտաննանց՝ յառաջնաւաս աշա-  
կերտե ուսումնաբաննին՝ ոգեալ յեօթնեսրբորդ օք թաղմանն ՚ի  
հոցորդի ամսական քննութեան յանդիման գերապատի գահերեց  
իսորհուական Հայոց, ՚ի 1 Յունիսի 1850:

¶ Խ խորին սու-գ ընկղմեալ նախադուշակ մարդաշ  
բէն լըրեմիաս առ բաբելոնական գերութեամձն՝  
Հեծեր կսկծանօք, և սկիզբն տուեալ ողբերդական  
բանից իւրոց՝ ասէր օրինակ զայս ։ Մ տայր զգլուխ  
իմ 'ի ջուր, և զայս իմ յաղբիւրս արտասուաց՝  
՞ Ո նոյն և ես բարբառիմ այսօր զուժարկու տն  
ձաւիր կցորդակից տեսանողին լեալ ողբաձայն հե  
ծութե, ո տայր զգլուխ իմ 'ի ջուր, և զայս իմ  
յաղբիւրս աղի արտասուաց :

Բանզի թէ նա վասն գերելոցն ողբաց՝ որ ՚ի  
Գեղս խառնեալ կային շարեղեան գալրշութեան  
և Ըստուածային օրինացն սահմանադրութեան  
ըմբուսո զինեցին զանձինս, ապա քոնիօն առաջ  
ել և մեք ներփոյ գրաւիմք անհրաժեշտ պարուց  
գումել և արտասուաց հեղեղս իջուցանել յա  
չաց ընդ մահ հանգուցեալ օրբազնագոյն Պատ

բիարդ Նոր մերց բարերարի և խնամածուի :  
Ապա տուք ինձ, հանդիսացեալ Վէհըդ Վատ  
ուածարեալ, վայր մի աշխարել զոր առաջի կա  
մեր զկորուատ անդարմունելի . բանալ զրերան, և  
զհամուշունչ միաբանութես կոծել զաղէտ գառ  
նավիշա : Ո՞նախանձեցաւ ընդ մեզ, ո՞՛Տեպպ  
ընդ մեզ ո՞ խանդացաւ . ուստի այդչափ խաւար  
թախծութեան պրօք գումարելոցդ պաշարեալ

Ձեր բան զմեր գերահոչակ սուրբ Աւիտիս  
քնակութիւն պայծառ բերկրալի, և չիք ինչ քան  
զնա զարդիս տիրագին : Եւ արդ՝ ես յոզե և ՚ի  
լալ մատուցեալ եմ, և կոծս կոծելուժգին՝ զմար  
գարեկին կրկնելով զբան .<sup>5</sup> Օ խարդ զատաւ նստաւ  
քաղաքն մենացեալ, և եղե իբրև այրի լցեալ  
տրտմութեամբ». գուժեցից և ես, աւան՝ զիարդ  
զատաւ նստաւ գերապանծ Պահս գերահրաշ՝  
սուգ տրտմութե, և ՚ի տիսուր մռայլ նսեմուե:

Օ խարդ՝ (որ յառաջ քան զաւուրս ինչ ՚իծագ  
պանծայր գաւ ազանին իշխանութեան թագալզարդ  
է) կամ կամ առաջ առանձին առաջարկ կամ առաջ

իւրում վիշտային սբանչել լավառ.) իբրև այրի լցաւ  
տրտմութեամբ, և իբրև զրկեալ տարանջատե-  
ցու յուրախութեան առագաստէն :

Լայլիքս ընդմիջեն զմել ճառ իս ողբածայնու-  
թեան՝ հազիւ ուրիմն բաւեմ պարզել զգիթունս  
իմ՝ շարժել զվեզու իմ, և արձակել զբարքառ :

Վհա իբրու սանձ՝ ցաւոցս բռնութիւն հարեալ  
կոծէ զիմ լեզու և գելու զբանս. ոչինչ յառա-  
ջագոյն քան զմեր զայս Քրիստոսանիստ Վթոռ ս  
երջանիկ էր առաւել, արդ չիք ինչ տիրագին  
քան զօտ :

Քոնզիք բռնացաւ ոխերիմն մահ, հուր շնչեաց  
կատաղութեան վիշապն հրաշունց, հնձեաց անու-  
զորմաք ար՝ ի մանգաղ սոյլրատուր աւազակն հոգե-  
կապուտ, և գերեւաց կաշկանդակապ զիւսայն՝ ի  
շըրիմ հողապատեան դամբանին, և առեալ  
ձգեաց զհարսն նտգէլի յայրիական յանրմբեր  
տրտմութիւն, և զիկ սաւէրսն, և զհարսնարանիս  
զուարթագին մանկունն ի կածս համակեաց և ՚ի  
սուգ դառնացոյց աշխարանոց անսփոփ:

կեսցեն առ իմաստուն կանայս՝ և ճշէսցեն . ի-  
նուսցեն աչք ձեր զջուր և արտևանունք ձեր  
պլիսցեն արտասուս” : Այէք լերինք՝ ողլուտ, եր-  
կինք՝ զուգ, և ծովլ զկոծ, առհասարակ զարա-  
րածս հրաւիրեսցուք ’ի կարեկցութիւն մերու մն-  
արտմահաղորդ կրիդ :

ՎՇ՝ վարոսագեղն մայր երկնաբերձ՝ արմատախիլ  
կքեցաւ՝ ի հող խոնարհութեան, և որ իբրև ձի-  
թենի պատղալից պարարտանայր բարգաւաճ առա-  
բինական պատղովք՝ ի Տանն լսուծոյ, գա մեզ  
յանկարծ ոստաքանց գօսացաւ . Ուր ծաղկեալն  
իբրև զարմաւենի՝ ի մարմանդս տէրտունեան ծաղ-  
կաւետ փայրի, աւաղ՝ յերկնառաք շանթ տիեզ  
զերածախ մոհուան՝ ի տոջրումն բոցակիզաւ, և  
ընդ հովանաւորութեամբ բունեալ տատրակացն  
երամն բերկրալից՝ իսկ շակահար արեգին վիճա-  
կեցաք շառ աւ իղաց . վասնորոյ՝ ըստ Յովինանու  
տրտմեալ եմք մինչեւ ցմահ . և քաղին ոգիք մեր ՚ի  
տագնամբացն տրտմութենէ . և չիք ուստեք փա-  
րատու. մն անմիխթարութենս, և լուծումն դառ-  
նաղետ սպոյս :

Ըդագ Ամաղեկացւոց թագաւորն մօտալուա  
մահուանն իւրուց վուանդի իրացեկ լեալ՝ և  
պդողին հարեալ բացագանչէր . “Ոյսակէս զնոնն  
իցէ մահ” : Ոյն և կարի դառն . և բան զննաւ-  
ուառն թէ նու առն առն առն առն առն առն առն :

Օ այս բաժակ դ առնութեան է արք և նա նիշն  
հառարակաց մեր Հայր , և զսդագդեատ որդեակըս  
յարբու մն հրաւիրեաց աղետաբեր բաժակին իւ-  
րով իսկ ցաւագին մահուամբն : Դառնացեալ  
եմք այսու հետև՝ ըստ Նոյեմի , վասնգի՞բաւական  
դառնացոյ զ վեև՝ բառնալով զ քաղցր հայր մեր  
և չիք ուրեք՝ եթէ ոչ ՚ի շիք հանգստեան : և

Յօհաննէս սրբազնին պատրիարքութեան մուշ-  
նակը 'ի գործ զբուխ զբանարարութեամբ գահոյն  
ուսումնականութիւնի արժանայարդ միաբանութեանն:

Կոստանդնուպօլիսէն հետևեալ նամակը ընկա-  
լաբ այս շաբթու՝ յանձնարարութեամբ մեծաս-  
տիճան և պատկառելի համազդի երեսելեաց ո-  
մանց, ուստի անոնց խնդրոյն համեմատ և 'ի սէր  
Շմանրութեան յօժմամիտ կը փութամբ հրա-  
տարակելու զայն:

"Հարգիչ հրատարակի չ:

"Որդէն տեղեակ է ձեր յարգութիւնը Հուո-  
մէ ական Հայոց մէջ եղած ցաւալի երկաստակու-  
թեանը յորմէ հետէ Հասունեան մեր հոգեորա-  
կան Պատրիարքը Հուոմէն գարձաւ: Մ' նչէ այս  
երկաստակութեան պատճառը: Բնչու համազ-  
փոխանակ մեղմանալու օրը սորութ գիրազդութիւնը  
կը բարեկարգի և բարը հաւոմէ ական  
փոքրիկ և բարեմիտ Հայ ժողովուրդը կարծանե-  
լու կը սպառնայ, ուր են մեր գիրանական, խոհեմ  
և ազգամէր վարդապէտները: Բնչու համար ժո-  
ղովրդեան խոհական և ցրաւորդեալ մասին հէ ա-  
չեն միաբանիր այս գայթական ցարեաց առաջը  
առնելու, որոց հէ տեսութիւնները խիստ վասն-  
գաւոր կրնան ըլլու մեր խեղճ հասարակութեը,  
Մյո օրինակ են հարցմունքները որ ժողովրդեան  
մեծագոյն մասը կը նեն իրարու ժամանակէ մը ի  
վեր: Բայց մենք կուզեմք կարճ խորով միայն  
առաջին և երկրորդ հարցմանը պատասխանը  
հազարդել ձեզ, որպէսզի Վցդին ընդհանրութիւնը  
իմանալով, բայց այնոմ կարող ըլլոյ արդ ար դասո-  
ղութիւն ընել այս խոռովութեանը վասու:

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովութեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ուսքի  
տակ առնելով, այսինքն առանց սպասելու ժողո-  
վութիւնը ընդհանրութեան վճռուն, բայնի  
մը հոգին միայն պաշտպանութեամբ ը վարպե-  
տութեամբ մը ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

պաշտօնը, յայտնի էր որ նոյն կերպիւ 'ի գործ պի-  
տի դնէր զայն: Բնչուս որ արդեսմբ աւը ըստ և  
կընէ, այսինքն ինքնիշխան և գոռող առաջնորդ-  
ութեամբ մը, որ բարորովին հակառակ է աւե-  
տարանական սուրբ պատուի իրանուց, կուզել կառա-  
վարել զժողովուրդը և անոր ամէն իրաւունքը

և արտօնութիւնները ընծելով՝ կրպահանջէ որ  
իւր հրամանները առանց քննութեն իրեւ պատ-

գամ Աստուծոյ ընդունին: Բայց յիշեալ Վերա-  
պայծառին միտքէն եղած պիտի ըլլոյ անշաշտ թէ  
տասնե իններորդ դարուն մէջ կառպինք, թէ

սրբարնութեան (Էնքիզիսին) սուկալի ատեան  
ներուն ժամանակները անցան, թէ ժողովուրդեան  
մեծագոյն մասը բարեկարգութիւնը բաւականա-  
պէս լուսաւորեալէ, որուն համար ՀԱՅԱԶԴԻՒՔ:  
բայց նոյնչափ բացը և միտքէն եղած պատճառը որ  
դառն և ատեալի երեխ իրեն առջեւ:

"Հազար փառք և գոհութիւն կը լուսաւորեալ մասուցանելու: Կառաւծոյ որ օգոստափառ ա-  
ռաստագութ ԱՊՏԻՒԼ ՄԵՇԻՏ Կայսեր թագաւոր ա-  
ռութիւն թէ բարեկարգ օրերը գտնուելով, անոր մար-  
դասիրական թոյլուութիւնը հուոմէ տիփն Հայոց

ժողովուրդը, շատ ժամանակ չէ, կարող եղաւ  
աշխատիական ազգային ժողովը մը հաստատելու  
ժողովուրդեան գուուղ հագուստ և անոր իրաւուն-  
քը անվաստ պահէլու: Համար: Յ յայց ժողովը առու-  
գիւլ ուղելով Հասունեանը հազարումէկ անար-

ժամանակները 'ի գործ դրու, թէ և շրջապետացն:  
"Բայց յայցանէ Հասունեանը՝ միշտ առանց  
ժողովուրդեան և ազգային ժողովան խորհուրդ-  
հազարդել ձեզ, որպէսզի Վցդին ընդհանրութիւնը  
իմանալով, բայց այնոմ կարող ըլլոյ արդ ար դասո-  
ղութիւն ընել այս խոռովութեանը վասու:

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովուրդեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ժողովուրդը  
հազարդել ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովուրդեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ժողովուրդը  
հազարդել ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովուրդեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ժողովուրդը  
հազարդել ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովուրդեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ժողովուրդը  
հազարդել ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովուրդեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ժողովուրդը  
հազարդել ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովուրդեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ժողովուրդը  
հազարդել ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովուրդեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ժողովուրդը  
հազարդել ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ որ  
հուոմէ ական Հայազդի ժողովուրդեան վայել մի իրա-  
ունքը և իր օրէնք եղած տիպութիւնը ժողովուրդը  
հազարդել ձեռք բերաւ Հայութիւնը սուրբ  
Դահէն, նախ արքեպիսկոպոսութիւն աստիճանը,  
և ժամանակէ մը ետև պատրիարքութեան պաշ-  
տունը: որուն դէմ 'ի ժամանակին արդ ալին բոլո-  
քեցին ուր որ հարկն էր: Հասունեան Պատրիար-  
քը ինչ կերպի որ ստացաւ այս հոգեոր բարձր

"Հասունեան հոգեորական Պատրիարքին ըն-  
թացը ի սկզբանէ անտի, անաշառապէտ խօսե-  
լով, պարաւելի եղաւ, ըստ այնմ մասին՝ ո

“Այսպաշեմք, յարգն հրատարակիչ, ի սեր ճըշ-  
մարտութեան չորհբ ընէք հրատարակելու առա-  
ջակայ նամակո ձեր պատուական լրագրոյն մէջ,  
որով չորհապարտ պիտի ընէք ձեր համազգի  
եղագարքը, որոց ներկայ և ապագայ բարւոյն հա-  
մար՝ առաջին անգամը չէ որ կըհաճիք ձեր ազգա-  
սիրական ծառայութիւնը մատուցանելու :

Ալուստանդնուապօլիս ՚ի 15 Յուլիսի 1850 :  
“Ոմանց ՚ի համազգել սպարագրով ՅԵՐԵՎԱՆ” :

# ‘WHERPC’ LETHERPC

Կաստանդինովացը կամ Յուլիս, 15 Յուլիսի

¶ մասին քաղաքականութեան կատարեալ հանգարտութիւնի կը տիրէ միջու : Բարձրադաշնի Դուռը շարունակ խորհուրդ կը լայց մեծ ճանապարհները յարդարելու և շնորհած խորհրդին վեստօք որպէս զի կառքերավերթի եկա թիւն ըլլայ . Արհաստատին թէ բամազանէն ետև այս առենահարկանորդորդոցն ձեռք պիտի լարնուի . և առաջնին շնուռելու ճանապարհը պիտի ըլլայ Դրապիզնի և Երգումի մէջ . ուրածեղ . ինչպէս յայտնի է . մեծ առեւտուր կը լայց : Եյս շնորհանութեան վերտառես ցութիւնը գլխաւոր փաշայի մը պիտի յանձնուի :

• Արայիտրական հրովարտական. Վ.լի թիզա միաշան  
կառավարի չանուանեցաւ. Եէ հրի Շուղ վիճակին  
զոր մօտերս զատեցին Պաղստատի կառավարութեա-  
նէն : Վը իֆ էֆէնտին Դզմիտի նահանդին տեղա-  
կալկարգեցաւ . Ուստափա ազային Ատանգէօյ  
նահանդին տեղակալութիւնը յանձնուեցաւ :

— Բարձրապատիւ Ծիլդա փաշան սմբոյս 10ին  
հասաւ ՚ի Կոստանդնուպօլիս աւատը իսկան չգե-  
նաւով Աէլյանիկէն գալով։

— Յունատառակի դեսպան պարոն Տէլիքանին  
ամսոյս շին այցելութեան գնաց Մէծ Եպարքոս  
բարձրապատիս Արէշիտ փաշային , արտաքին գոր-  
ծոց պաշտօնեայ Ըլի փաշային , և Մէծ եպարքո-  
սութեան խորհրդական Ֆուատ է ֆէնային . և  
այս գլուխոր պաշտօնատարուց վեհափոռ Օթոն  
թագաւորին կողմանէ Փրկչի կարգին Մէծ Խաչին  
նշանները նուիրեց՝ անսոնց վերաբերեալ հրամա-  
նագրերովք : Մյս կարգին կանոնաց բացառութիւն  
մը ընելրվէ յատուկ պատիս մը ըլլու համար ,  
Եպարքոսին տրուած պնտիկութ շողազուն ադա-  
մանդներով զարդարուած և խիստ մեծ ադին է :

Հյա առթիւ պարսի Տէլիեանին Կարծրագոյն

Դրան պաշտօնէից մնաք բարեաւ ըստւ ։ և հետեւ օրը գաղղիական շոգենաւով մեկնեցաւ Աթէնք երթալու . ուր երկու ամիս մնալէն ետք վերստին պիտի դառնայ ՚ի Կոստանդնուպոլիս ։

Այս Ռուսաց հիւպատոս արժանայարդ մօտիւ Ժապա , որ իւր պաշտօնին մերաքերեալ

գործքով մայրաքաղաքս եկած էր , ամսոյ 11 ին  
Դրապիզոնի շոգենաւով ՚ի կարին դարձաւ :  
—Յունաց աղդային երեսփոխան մեծապատճե

Նիբողաօս Ը թիտարքին ամսոյս 10ին այցելութեա եկաւ ամենասպատիւ սրբազան Պատրիարքին Կրոստանդինուալուոյ , նմանապէս նորընտիր ամենասպատիւ Յօհաննէս սրբազան Պատրիարքին Երուսաղէմայ . սորոնք մէծ յարգանօք ընդունեցան :

Հետեւալ օրը յիշեալ մեր երիու Պատրիարք  
ներն ևս այս այցելութիւնը փոխարինեցին . որոց  
մեծ մարդ տափառ թիւն և իրենց բարձր աստիճա  
նին համեմ մուտ պատփառ և մեծարանք ըրաւ մեծա-  
շուք պարուն Եղիսաբետին :

—Պատրիարքարանէն բոլոր առաջնորդաց յայ տարածական սպետվալթուղթ յուղարկեցաւ, որ պէսզի իրենց վաճակները գանուած ամեն եկեց չկցեաց մէջ, առորք անմահ պատրագին յիշուի ըստ վաղեմի սովորութեան՝ սուրբ Արուսազէմայ նորընտիր սմենապատիւ սրբազն Յօհաննէս Պատրիարքին անունը :

—Ա սեմափայլ Միտոք Մմբրային որդւոյն քաջա  
տոհմիկ Խետրոսիկ աղային հարսանեաց հանդէսը  
որ Ա շնանեան մեծապատճեւ Խաչատռուր աղային  
գտուր հետ ամուսնացաւ , ամսոյս թին մեծ փայ  
ռաւորութիւն և բազմանախ շքով կատարեցաւ ,  
Լըրենի անձինք թէ մեր ազգէ և թէ օտար ազ-  
գերէ հրաւիրեալէին այս շքեղափայլ հանդիսու-  
թեանը . Լըրեք ամենասրատիւ պատրիարքունք ,  
այսինքն տէր Յակոբ սրբազնը , զմիւռնացի  
տէր Յօհաննէս սրբազնը , և տէր Վատթէսո-  
նախորդ սրբազն Պատրիարքը՝ կիւենց ներկայու-  
թեամբ աւելցուցին այս հարսանեաց հանդիսին  
հոգեւոր փառաւորութիւնը , և եկեղեցական  
շքեղ զգեստուք զգեստաւորեալ սուրբ պատկին  
խորհուրդը մեծ փառօք կատարեցին 'իներկայու-  
թեան բազմաթիւ հանդիսականաց :

— Ուրբե Փոքիչի աղջային հիւանդանոցին դպրու

Ըստ սպասարկած բանագրատիկան առժամանակ՝  
եայ ընկերութիւն մը հատուառուեցաւ ՚ի մայրա  
քաղաքը, և որուն հոգագարձու կարգեցաւ  
ամեն պատճեն Շենք ի կամ ի կամ ի կամ

դրւումացի Հայարտալասոնեան պատուելի պարուն  
Այս փաննոսը, որ ինչպէս յայտնի է, այդոց պատ-  
րիարքարանին գրագիրն է Էջու ողորմած ընկե-  
րութեան ամէն մէկ բաժինը 25 զտւրուշէ միան  
գամէն եթ հատուցանելի . այսինքն ով օր կուզէ  
մարդասիրական նուէր մը ընէ պիտի իւր սրտին  
գդացմանցը համեմատ մէկ կամ աւելի բաժնից  
արժէքը վճարեալ անգամ մը միան : Էւս եեռ

պիտ արդէն 600 զուրուշէն աւելի ժողովեցաւ ,  
և նոյն գումարով հարկաւոր դրբեր ծտիսու առ  
նուեցաւ այս նորահատոտաւ դրբատանը համար .  
Հըրոր կըմտածեմք , թէ մեղմէ խնդրուած այս  
փոքրիկ սպամութիր օրբ և տնանիկ և անտերուն է

տղաց բարեկիթութեանը սահմանեալէ, անտա  
րակյս ամէն բարեպաշտ անձինք և բարեգութ  
հայր և մայր, իւրաքանչիւրոք ըստ իւր կարողու-  
թեանը՝ յօժարամիտ պիտի փութան մասնակից  
ըլլալ այս Կատու ածահաճոյ բարեգործութեանը.

Վանվի որբ և աղքատ տղայոց բարոյական և  
կրօնական կրթութեանը նպաստամատոց ըլլալ,  
անկէց մեծ ի՞նչ միխթարութիւն և զուարձութի՞  
կրնայ ըլլալ մարդասէր որտի մը համար :

աւուղութեան ամբ զսրդալիուր դասազան օկտակար  
գրքերով, այն ժամանակը այս յանձնարարական  
ընկերութե ելլամտից հաշիւը ազգային լրագրաց  
միջոցաւ պիտի հազրդուի հասարակութեանը,  
և յետ այնորիկ ընկերութիւնն կութեռնանաւ :

Վայդմալ որ կը ցանկաց բաժանորդ ըլլալ այս  
ազգասիրական բարեպաշտ հիմնարկութեանը .  
կաղաքուի իւր բարեյօժմար կամքը յայտնել մէշ-  
եալ ընկերութեան հոգաբարձութիւն ՚ի պատրիար-  
քարանը կամ բանիւ բերանոց կամ գրութեամբ ,  
որպէս ազի օր յառաջ հսկուանայ այս գրքատունը  
և Ա երծանութեան թանգարանը աղ բատաց ՚ի  
փառս Կտորնոյ և յօդուատ հայագգի ժողովար-  
դեան տնանկ և խեղճ մասին .

# URSUS ARCTOS HORIBUS

ԱՆԴՐԻԱ. Լուսոն; Տ. 17 Յուլիսի. «Օգոստափառ

զմուակուրութեան մեր թանձրամսն խաւար, և  
ճաճանչել ՚ի մեզ զցոլացումն գիտութեան, և  
շհանձարոյ . ՞Օալկընկէց թարշամեցաք դեռա-  
բոյսք : ՞Եր ոռոկմունք յորդորական խնամոց  
վարսագեղ յօրինեցցէ զծիռս ուսուց : Արկնակիր  
բաղխեցէք զդաւազանս ձեր համդոյն Ապմիշսի

՚ի վիմեղէնս մեր նիտ՝ գտաւազմնաւ. քաղցրութե՞ն  
և գտաւազմնաւ յանդիւննութեան, քաղցրութե՞ն-  
առ հետամուտանցուցեալ՝ օրբ չանիւ զհետ գան-  
ուտման և յանդիմաննութիւն՝ առ հեղդան։

տութեան՝ Երկրորդն վտակս խաղացուցէ առաւ տաքուզիւ հանձարոյ : Փոխան բաքաբեր ձմերան սաստիկ տգիտութեան՝ բաղցրասիւգն զմեօք ողջ շագուր եսցեն գեփիւռք զգօնամութեան գարնան : 'Տատանելըց ՚ի ծուփս ալեսաստ տարտա մութեան՝ նորատամատոյց լցի զեկաւարութիւնն ձերդ ձարտարութեան ՚ի վեր յանբցյթն հանել զդիւքաբեկ նաւակ քս՝ ՚ի հանգըուանն խաղաղութեան :

Դաւթ մեր հայր՝ դուք մեր կառավալար խնաման  
ծու. դուք բոլոր համակրօն միաբանութեանս  
միշտարիչ ձեօք յուստմք զվարժարանիս հաս  
տառութիւն և ձեզ բելիկը սցի երիշս երանեալ  
հոգի սոռապան ։ օս մեռու ։

Արակեալի և գուք ըստ նմանութեան նորին  
զզուցապատութեանն ընկալիք զմեծարանս  
՚ Քրիստոսէ Յիսուսէ ՚ հանդերձեալ փառս  
անտխութե երջանկութեան , որում փառք և իշխա-  
նութիւն այժմ և յապագայն յաւիտեանս յաւի-  
աբնից : Մէն :

լիսի 8ին ըստ լատինացւոց մեռաւ . 'ի հաստկի 76  
ամաց . — Այս Ուոպերթ Ռիվլն մեծ որդին ընկա-  
լսւ . 'Իէ մըորտ քաղաքին ընտրողաց առաջարկութը .  
որով ինդրեցին որպէս զգի իրենց երեսփոխանը  
ըլլայ պատգաման որաց խորհրդ արանին մէջ՝ վո-  
խանակ իւր մեծահսմբաւ հանգուցեալ հօրը .  
Եյն քաղաքական երեելի անձին յիշատակը ան-  
մսհացեելու համար՝ խորհուրդ կըլլայ հոյսակապ  
արձան մը կանգնելու ծախիւք բոլոր հասարա-  
կութեան , որոնք կուզեն 'ի նշան երախտագի-  
տութեան մասնակից ըլլալ այս յիշատակարանին  
ծախուցը . — Ենդիլոյ թագուհւոյն գաւազանով  
զարնող Ռիոպերթ Իէթ անուն մարդոյն դատաս-  
տանը կտրուեցաւ . Յիշեալ եղեռնակ ործը դա-  
տապարտուեցաւ 7 տարի հայրենիքէն դուրս  
աքսորը մնալու . — Ա'ե ծին Ռիխտանիոյ ընդ հանուր  
եկամանից եռամսնեայ հաշիւը . որ կըվերջանայ  
յուլիսի 5ին ըստ նոր տումարի , հրատարակեցաւ  
'ի պաշտօնէ . զոր բազդատելով անցեալ տարուան  
նոյն եռամսնեայ հաշուին հետ կըտեսնուի որ  
561.504 լիուա սթէրլինա աւելիէ . Իսկ բոլոր  
տարուան եկամուտը՝ անցեալ տարուոյն եկամուին  
հետ բազդատելով 1.215.867 լիուա սթէրլինա ա-  
ռաւելութիւն մը կըտեսնուի .

ԳԱՅՆԼԻՍ. Փարիզ, 8-20 Յուլիս : Ազգային երես  
փոխանուաց խորհրդարանին շատուոր կողմը սահմանադրական ազատութիւնները մէկմէկու ետև ջնջելու վրայ է . և այս պատճառ աւ ժողովրդեան մէջ գրգռութիւնը և գտնդասը օրբստորէ կաւելնան : Փարիզի հունվար անուն լրագրոյն հրատարակիցը ազգային ժողովոյն պատուայն և իշխանութեանը վեաս պատճառող յօդուած մը հրատարակելուն համար , յիշեալ ժողովոյն առջեղատառանի կանչուեցաւ և 5000 ֆրանք տուգանք վճարելու գատապարտուեցաւ : — Հառարակապետութեան գահերէցը ամսոյս 2-14ին մեկնեցաւ Պոնբիէյն քաղաքը երթալու ընկերութիւն Կանկառնիէ զօրապետին և Վոնդալանպէր կոմսին , և 3-15ին երեկոյին վերադարձաւ ՚ի Փարիզ . Լրագրաց և տպագրութեան պատութինները սեղմելու համար առաջարկուած օրէնքը ընդունեց ազգային ժողովը իւր նիստին մէջ որ ՚ի 5-17 ամսոյս : ՚յս որոշումը մեծ ժգոհուի պատճառեց բոլոր լրագրաց առհասարակ : ՚զգային ժողովը՝ թեթև վիճաբանութիւնը մը ետև որոշեց որ օրէնդադիր խորհրդարանը երեք ամիս գոցուի սկսեալ օգոստոսի 11էն ըստ նոր տումարի մինչև ՚ի 11 նոյեմբերի :

ՍՊԱՀՆԻԱ : Մատրիտ . 1-13 Յուլիսի . Ապահնոյ օգոստ  
տափառ Խզակի թագուհին ամսոյս 12ին ըստ  
Նոր տումարի արու զաւակ մը ծնառ . բայց հաստ  
րակաց ուրախութիւնը շուտով տրտմութեան  
փոխուեցաւ . ըստորում նորածին աբքայորդին  
քանի մը վայրկեան ապրելն ետև մեռաւ :

Թագուհոյն հօրեղաբօրորդին աբքայագուն Ո՞ն-  
դէմոլինի կոմսը՝ Ասքողիի թագաւորին բրոջ հետ  
պիտի ամուսնանայ կըսեն . Եյս լուրջ մեծ ազ-  
դեցութիւն պատճառ եց բաղաբահան երևելի  
անձանց մէջ .

ԱԽՍԹԻԱ. Վեռա. 10.22 Յունիսի 11 ամսատանի  
վինուրական և քաղաքական ընդհանուր կուտա-  
կալ թերապևտական հայնաւ սեպուհը կայսե-  
րական հրամանաւ իւր բարձր պաշտոնէն զբկուե-  
ցաւ . Կըհաստատեն թէ այս անակնկալ գէպքին  
պատճառը յիշեալ զօրապետին չափէն աւելի  
խստութիւնն է և բացարձակ իշխանութիւնը՝  
որ կըրանեցնէր Հունդարիայի մէջ . Կայսրը՝ փո-  
խանակ անոր ՚ի գործ դրած խստութեանը , մար-  
դասիրաբար ազատութիւն շնորհեց 109 անձանց ,  
որոնք Հունդարիայի ապատամբութեանը մասնա-  
կից ըլլալնուն համար՝ և տարիէն մինչև 15 տարի  
բերդարգելութեան և ումանք ևս մահուան դա-  
տապարտուած էին . Մասնցմէ ՚ի զատ՝ կըհաստա-  
տեն թէ օգոստափառ Կայսրը միենոյն յանցան-  
քով դատապարտեալ գրեթէ 200 անձանց ազա-  
տութիւնի պիտի շնորհէ . Հայնաւ զօրապետը ամ-  
սոյն 8-20ին հասաւ ՚ի Վէննա Հունդարիայէն  
գալով . Կըսուի թէ Վէստրիոյ Կայսրը Արավիա  
հանապարհորդութիւն մը պիտի ընէ՝ այն տեղ

եղած Հունգարական զօրաց բանակը աչքէ անցնելու և քննելու համար :

— Այստերական հրովարտակաւ. որ ՚ի 4—16 յուլիսի պատերազմի պաշտօնեայ կուլք կոմոր, իւր պաշտօնէն վար առնուեցաւ, և բանակին հինգերորդ խեթին հրամանատարութիւն իրեն յանձնուեցաւ, և մարտազախու ՚Քաղիկ սեպուհը՝ պատերազմի պաշտօնեայ կարգեցաւ :

Դ. ՚Քրաքսպիա (Ուհամատան) յուլիսի 6—18ին ահագին հրդեհ մը պատահեր է, որ բաղաքին երրորդ և ամենէն ազւոր մասը մոխիր դարձուցեր է, և քանի մը հոգի ալ հրոյ ճարակ եղեր են : Հազար ընտանիքի չափ առանց բնակութեան մնացեր են : Աըհաստատեն թէ չարակամ խորհրդով դրուած է այս կրակը, և այս պատճառու քանի ժը կասկածաւոր անձինք բանտիր դրուեցան :

# Ա Ր Ա Վ Ո Ւ Ն Ա Ր Ի Ր Ա Բ

---

## Զ Ա Ր Ա Վ Ո Ւ Ն Ա Ր Ի Ր Ա Բ

Ո՞ւ . տըլ | ամարթինը ընկերութիւն իւր Ծակցին  
8-10 օր մեր քաղաքը մնալէն ետև , ամսոյս 15ին  
գ աղղիական շողենաւով մեկնեցաւ . իւր հայրենիքը գ առնալու : Յիշեալ մէծահամբաւ բանառ  
տեղծը շատ գոհ եղաւ մեր քաղաքէն , և գալ  
տարի պիտի վերադառնայ , կըսեն , իւր բնակութիւնուան տես հաստատելու համար :

Իւր մեկնելէն առաջ մօսիւ տը | ամսոթին  
ներկայ գտնուեցաւ | Երոքականտայի դպրոցին  
նմանապէս Ողորմութեան Քերց դպրոցին աշ-  
կերտուհեաց տարեկան պարզեաբաշխութեա-  
հանդէսին, ու համառ օտ և ազդու տտենաբա-  
նութիւ մը պատուեց այս ուսումնափրական ժո-  
ղվանը . որոնք ծափահարութիւն ընկալան զինքը  
Երոքականտայի դպրոցին մէջ՝ մօսիւ տը | ա-  
մարթինը գովեց | ազարեան կրօնաւ սրաց ջանք-  
որ արե ելեան բաղակները ուսմունքը տարածելո-  
անշահանդ ըութեամբ. հոգ կըտանին . և խօսքի  
կարգը բերելով, Հայոց՝ Փարիզի մէջ հաստա-  
տեալ Ճեմարանը լիչեց . ուր Չ տարի կայ, եր-  
արտաքին գործոց պաշտօնեայ էի, հրաւիրեցար-  
ըսաւ, աշակերտուց պարզեաբաշխութեն ներկա-  
գտնուիլ : Հայերը հարցուցին ինձ, ըսաւ, այ-  
առթիւ թէ Հասարակակալեատութիւնը պիտի շ-  
րունակէ իրենց ուսումնական հիմնարկութեան  
նոյն բաջալերութիւնը և պաշտպանութիւը տաւ  
զոր Ահապետութիւնը խոստացեալ էր. Պատա-  
խանեցի թէ երկեայիլ անդամ թշնամնանը ընե-

է Գաղղիոյ, թէ Հասարակապետութիւնը հի  
բասէր, ազատասէր և բարեպաշտ, ինչպէս  
կուգէինք. իւր գլխաւոր պարտուց մէ կը պիտ  
համարի քաջալերութիւնալ արեւելեան ու սման  
և յառաջադիմութեան լեզուաց, արհեստից  
գիտութեն Արիոյ մէջ՝ Հասարակապետութիւնը ա  
ժամանակէ ՚ի վեր իմ խոստմունքս ՚ի գործ դ  
րաւ. իւր վերջացուց իւր խօսքը մտերիմ չն  
հակալութիւններ մատուցանելով օգոստափա  
(Օսմաննեան կայսեր, որ կըպաշտպանէ և կըքաջ  
լերէ ամէն ազգաց ուսմունքը՝ առանց տարբ  
ութեն կրօնի, իւր ընդարձակ տէրութենը մէջ

— Եմսոյ 13ին հինգշաբթի օրը , որ մեր սու-  
թարգմանչաց Ատհակայ և Մեսրոպայ տօնախլո-  
քութիւնն էր , սովորական կերպիւ հանդէս կ-  
տարեցաւ սուրբ Մեսրոպեան մեր դպրոցին մ-  
ի ներկայութեան գերապատիւ սրբազնն Վրա-  
նորդին . քահանայից և ժողովրդեան : Քանի  
օր առաջ աշակերտաց քննութիւնը եղած ըլլալ-  
նոյն օրը յառաջադէմ եղողներուն պարգևարա-  
խութիւն եղաւ , ուստի մնասիրական ճառ  
կարդացուեցաւ , ու համառօտ բայց ազդու-  
տինաբանութեամբ մը՝ մեր սրբազնն Վրաջն-  
դը քախճան տուաւ հանդիսին՝ քաջալերելով զ-  
լոր ժողովարդը յուսումնասիրութիւն և ՚ի մը  
բանութիւն . որոնք ժողովրդեան մը երջանե-  
նալուն միմիսյն միջոցներն են :

— ՚ զմիրի 11. Ատելիաննոս եկեղեցւոյն շնուռ  
խիստ ծանր կը յառաջանայ . և թէպէտ այս բ  
նին պատճառները շատ են , բայց մենք ան  
զամէնքը ՚ի մի գլխաւոր պատճառ կամկովիտ ա  
և կարծեմք թէ չեմք սխալիր , այն է՝ միաբանու  
և սիրոյ պահութմիր . ուստի առայժմ՝ միաբ

Երևելեացը, ու ըիշ անգամ անտարակոյս առիթ  
պիտի ունենամք երկարօրէն խօսելու, եթէ դըժ  
բաղդութիւ բարեկարգութիւն և համաձայնութիւ  
այսպէս ողբատորէ հեռանալու ըլլայ մի զնէ :

— Բանի մը օրէ ՚ի վեր հիւ սիսային տօթակէ գ.  
հովք արևմտեան զովագին հովին յաջորդելով  
բաղաքիս տաքը խիստ սաստկացաւ : Ու օմուրի  
ջերմանչափը մինչև 30 աստիճան բարձրացաւ շոէ-  
քին մէջ, և 36—37 աստիճան արև ուն մէջ :

— Լայսերական գործակալ յարգամեծար Ա. Ը.  
Նիհատ է ֆէնտին, որուն կոստանդնուպօլիս եր-  
թալը արդէն ծանուցած եմք, անցեալ շաբթու-  
մերադրածաւ Իզմիր՝ շարունակելու համար ՚ի  
գործ դնել իւր պաշտօնը : Տարձրագոյն Դուռը  
ուրիշ պաշտօն մը ևս յանձնեց յիշեալ պատուա-  
կան և ազնուաբարոյ գործակալին, այսինքն տէ-  
րութենէն մօսիւ Ա ամարթինին նուիրուած երկ-  
րին սահմանները պիտի որոշէ, և անոր վերաբեր-  
եալ բանի մը ինդիրները ՚ի կարգի պիտի դնէ :

— 11 —  
անիսայէն կըգրեն, թէ յուլիսի 9ին երկու  
այ ձկնորսներ քիչ մը աւելի կինի խմելէն ետև.  
եռողութ ոնենու մը հետերնին առնելով գացերին

Երրորդ ընկեր սը Կատարիս առևս լող գոյարձ  
Քերիվ ըստուրու ըստուած լիճը լողալու, որպէսզի  
գինետունը մէջերնին պատահած վէճը որոշեն  
թէ ով աւելի աղէկ կըլողայ, Բայց այս փորձը  
խիստ գժբաղդ հետևանք ունեցեր է. քանզի  
յիշեալ երեք հոգին երկու բը խղդուեր են.  
Այս դէպքը Ամիսայի Հայոց մէջ խիստ տրումա-  
լի ազլեցութիւն մը պատճառեր է:

— Բրբաղաձէն կըդրեն թէ մարախները անհա-  
մար բազմութեամբ յարձակելով յիշեալ քա-  
ղաքին վրայ, մեծ զնաս պատճառեր են ցորենի և  
բամպակի և ուրիշ բուսոց. Այդիներուն անգամ  
մեծ զնաս տուեր է որթոց (ասմաներուն) ազոխ-  
ները և տերեւները ուտելով և լափելով.

# ԵՐԵՒԱՆՔԵՐ Հ. Օ Բ Ժ Բ

Զարդարեաւ, 21 Յուղակ.

Առեւրական գործոց նշանաւոր փոփոխութիւնները մեր նախընթաց թերթէն եւուն . Եֆիոնիք վերջի գինը 98 զուրուց է չվերն . Պայամպուր մետաքսը 118—122 զուրուց կարծէ հօխան ըստ տեսակին . Ինաւակալը կուգուի և գինը բարձրացաւ մինչև 320—340 զուրուշի կենդինարը . Փայլամուտախն գնոց փոփոխութիւն մը չեղաւ . Իննուած ովսարի բուրդին առաջին տեսակը՝ 300 զուրուց է կենդինարը . Երկրորդ տեսակը՝ 205 ջորենը ըստ տեսակին կը վաճառուի 17—22½, զուրուշի քիլէն . Պատուական սակամոնին կարծ 230—260 զուրուց հօխան . Ճէհրիին անուն տուող չկայ . Պարսկաստոնի թէնապէքին մեծ համար արտութեան մէջէ՝ մէկէնիմէկ խիստ շատ ապրանք գալուն համար . ուստի այսօր հազիւթիւնը զուրուշի կրծախտուի հօխան . Խահմբէն 820—850 զուրուշի հարիւր հօխան դիւրավաճառ է Ոնացեալ ուրիշ ապրանքները ընդ հանրապէտութեան մէջէն .

Անտոն	111½—111½
Մարսիլիա	174½—175
Ջոն	380—385

Հրատարակիչ և տեր լուսագրույ :  
Պահպահ Պատմաշըբեան :